

ՀԱՆԳԻՍՏ

Տ. ԳԷՈՐԳ ՎՐԴ. ՃԱՆՍԶԵԱՆԻ

Իր հիւանդութիւնն ու մահը, հակառակ յառաջացած տարիքին, անակնկալի բերաւ բովանդակ Միաբանութիւնը եւ բոլոր զինք գիտցողները:

Հանգուցեալ Տ. Գէորգ Վրդ. ճանսզեանը Ս. Աթոռոյ երիցագոյն, կորովի, ժիր եւ պարտաճանաչ զինուորն էր, այն բոլոր պաշտօններուն մէջ զորս վարած էր տարիներու ընթացքին Ս. Աթոռուն ներս: Լարուած մերենայ մը որ մինչեւ իր մահը դուզ ու գաղար չունեցաւ, այնպէս որ երբ Յունիս ծ-ի առաւտուն կանուխի իմացանք իր գիշերախառն վախճանը Ս. Քաջարիս գրանսական հիւանդանոցին մէջ, ամբողջ Միաբանութեամբ յանակնկալս զգացուցանք խորապէս:



Նանձ էր Մարաշ՝ 1870-ին: Իր նախնական կրթութիւնը ստացած էր իր ծննդավայրու: 1892-ին ընտանիքը երուսաղեմուխտի կուգայ, իր եղբօր փափարքին վրայ կը մտնէ Ֆառ. փարմարան, յաջողութեամբ Կ'աւարտէ անոր 4-ամեայ շրջանը, երկու տարի վերջ սարկաւագ կը ծեռնադրուի, իսկ 1902-ին՝ աբեղայ՝ եօթը ընկերներակ, ծեռամբ Յարութիւն Պատրիարքի: 1906-8 վարած է Պէյրութի տեսչութիւնը, իրը Երուսաղէմի ներկայացուցիչ, երբ այդ թեմը Ս. Աթոռոյ կը մնար տակաւին ենթակայ: 1908-9-ի շրջանին եղած է վանքին աւագ թարգմանը եւ Քաղաքապետական ժողովի անդամ: 1912-14 վարած է Դամասկոսի հայոց վանքին փոխ-տեսչութիւնը: 1916-ին գանձապետ, 1920-21 կրկին թարգման: 1922-24 տեսուչ Յոպակէի վանուց, իսկ 1926-29 կրկին անգամ տեսուչ Պէյրութի: 1930-ին վերադառնալով Երուսաղէմ, ընտրուած է Տնօքէն ժողովոյ անդամ, միեւնոյն տան ստանձնելով գանձապետութեան պաշտօնը: 1931-32 նախազահ կելեմտական եւ կալուածական յանձնաժողովներու: 1933-1938 եղած է կելեմտից տեսուչ: Իսկ 1939-ին բազմաթիւ պաշտօններ միանձագայն վանդակուած են իրենց անդամական յանձնախումբի եւ ժամօրինող:

1941-էն սկսեալ այս պաշտօններուն վրա աւելցած էր նաև Պատրիարքական Փոխանորդի պաշտօնը, հանգուցեալ Մեսրոպ Պատրիարքի կինդանութեան: Ս.յսպէս հանգուցեալին բովանդակ կեանքը անցած է Ս. Աթոռոյ ծառայութեանը մէջ, իրեւ կորովի ու աննահանջ զինուորը անոր շահերուն եւ իրաւանց:

Կիրակի, Յ Յունիս, ի ժամ Ս. Պատարագին, ծեռամբ Նորին Ամենապատրւութեան հանգուցեալը ընդունեց վերջին օծումը, արցունքին մէջէն իր եղբայրակիցներուն եւ բովանդակ ժողովուրդին: Եթոյ դագալը զետեղուեցաւ դասին կերպոնը եւ Նորին

Ամեն. Պատրիարք Սրբազնն Հայրը յուզուած եւ գրիթէ լալահառաջ, խօսեցաւ իր սրբառուչ դամբանականներէն մին: Թուեց ու դրուատեց մի առ մի հանգուցեալին աւելի քան կիսադարեան ծառայութիւններն ու արժանիքները, շեշտելով մասնաւրաբար անոր անխոնջ ու ծառայասէր ողին եւ Սուրբ Սթոռոյ շահերուն հանդէպ իր օրինակելի նախանձախնդրութիւնը: Եւ մաղթեց որ հանգուցեալին օրինակը գեղեցիկ դրոշի մը նրան միշտ կախուած մնայ իրմով սգաւոր իր եղբայրներուն եւ միաբանակիցներուն դիմաց:

Յաւարու Ա. Պատարագի, ժամը 11-ին, օտար եկեղեցական ներկայացուցիչներուն եւ խուռն բազմութեան մը մէջէն հանգուցեալի մարմինը առաջնորդուեցաւ իր վերջին հանգիստին, Ա. Փրկիչ վանքին գերեզմանատունը, մօտիկն իր հօրեղբօր՝ Խաչատուր Վրդ. Ճանազգեանի:

Մարաշի Հայրենակցական Միութեան կողմէ գերեզմանատան մէջ խօսեցաւ ուսուցի Գ. Յարութիւն Այվազեանը, մատնանշելով իր հայրենակցին մէջ ծառայութեան ողին եւ զերմ նախանձախնդրութիւնը Ս. Աթոռոյ շահերուն: Թաղումէն վերջ ամրող Միաբանութիւնը Պատրիարքաբանի դահիճին մէջ, իր ցաւակցութիւնը յայտնեց նորին Ամենապատուութիւն Պատրիարք Ս. Զօր: Նոյնը ըրին նաեւ Մարաշի Հայրենակցական Միութեան ներկայացուցիչները:

Փեր մահի խոր ցաւ պատճառեց բոլոր զինքը հանչցողներուն, եւ մանաւանդ Ս. Աթոռոյ Հոգեւոր Պետին՝ որ անխոնջ գործակից մը կը կորսնցնէր յանձին Տ. Գէորգ Վրդ. Ճանազգեանի, եւ Միաբանութեան՝ որ անոր գագաղին առջեւ ողբաց իր ամենէն թանկազին եւ նուիրեալ անդամներէն մին:

Խաղաղութիւն իր հոգիին:



ՀԱՆԳԻՍ

ՈՍԿԱՆ ՊԷՅ ՄԱՐՏԻԿԵԱՆԻ

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը խոր ցաւով լսեց, Ս. Աթոռոյս այս երախտաւոր եւ պատուական բարեկամին մահը: Ոսկան Պէյ Մարտիկեան 1932-ին հրաւէր ստացաւ Թորգոմ պատրիարքէն գալու Ս. Աթոռու, հաւասարակշռելու համար վանքին ելմտական խախտած կացութիւնը: Սուրբ Սթոռոը շատ բան կը պարտի այս պատուական հայուն եւ հանճարել ելեմտափէտն, որուն կտրուկ կարգադրութեանց, ինչպէս նաեւ յառաջահայեց ցուցմունքներուն շնորհիւ, կարելի եղաւ վերականցնել Ս. Աթոռոյ եեւմտական կացութիւնը, որ այդ շրջանէն ի վեր կը շարունակուի կարելի արդիւնքներով: — Հանգուցեալլ ունէր բացառիկ արժանիքներ, որոնցմէ դժբախտաբար շատ բիշ օգտուեցաւ հայ հասարակութիւնը: Ուղղամիտ, անայտու, խիստ եւ պահպանողական էր, ինչպէս իր անձին այնպէս ալ ազգային հարցերուն նկատմամբ:

Ծնած է երզնկա 1865-ին, իր նախնական ուսումը ստացած է նախ իր ծնընդավագը ապա Պոլիս: Եղած է պաշտօնատար, Հանրային Պարտուց վարչութեան եւ գաւառներ շրջած իրը պաշտօնեայ, գրաւելով թուրք կառավարութեան կտահութիւնը:

1908-ին Օսմ. Սահմանադրութեան հռչակումէն վերջ, Ոսկան Պէյ, այլեւ ծանօթ թուրք բարձր շրջանակներու, Պոլիս կը փոխադրուի ելեմտական ընդհ. բննիչի պաշտօնով: